

ՀԱՅՈՒԹԵՒ

ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԵՐԸ

ՀԵՏՈՐ 4.

ՓԵՏՐՈՒՅ 1. 1842:

ԹԻՒ 38:



ՈՐՈՌՈՒՄՆ ՀԵՐԵ :

Նղկաստանի շատ մասերը տակաւին անհանդիւն նեղութիւն կը կրեն վայրէնի պազաներէն : Վմէն առկաւամարդ սահման ներուն մէջ, առիւծը կամ վագրը կամ գոմէջը տարապայման վտանգաւոր կը նենն անտառներէն կամ թաւուտ տեղերէն անցնիլը : Ա ան որոյ բնակիչներուն ապահովութեանը համար հարկաւոր է որ աս զօրաւոր թշնամիները նուածութեան տակ մնան . և աս ժամփաքելի բանս կը կատարիլ ճեռներէց ու քաջասիրտ մարդոցմէ որոնք իրենց անձնական ապահովութիւնը կը համարձակին վտանգի մէջ ճգել : Ան զարհութելի գաղանին վազրին որորդութեանը մէջ ամենէն կամ ամար կամ ամառ կը ամառութեան պատշաճութեան է ու մէկ զի կը նէ անիկ որ իր վեայ հեծնողը գմուարութիւն մը չի կը է : Վասնկ նաև խիստ պիտանի է մօտ տեղ վագրը ըլլալը իմացուներուն համար քանզի փեղ մը երբոր հեռուէն վանդին հոռը տանէ զուրքածայնով մը կը կանչէ : Բայց կախին ատենն է որ զիսաւորապես իր օգտակարութեանը զօրութիւնները կը ցուցընէ : Ինչու որ անպատճնը իր կնծիթը կը ցըցընէ : Իր վրան հեծնողին վրայով ա-

Եր վրան ցաթկէ նէ պատրաստ ըլլայ անոր յարձակմանը դէմ զնելու, ինտոր նաև աւանց պատրաստութեան բանը լեն աղատ մնալու. որովհետեւ թէ որ վագրը միայն իր կնճիթը բանելու ըլլայ, փեղը իր զէնքէն կըզէլը : Ա ագրը եր յարձակմանը ատենը արդարեւ զարմանալը կերպով կըցաթկէ կամ կընեռովի փիղն վրայ. և սակայն աղէկ վարժրված փիղ մը սովորաբար յաջող կըզոնըվի վագրին սատոնիկ կատաղութեամբ յարձակմանը դէմ զնելու՝ իր կնճիթովը դէտինը զարնելով վրան ցաթկող զաղանը. անստենը թէ որ իր թշնամին սատան գետինը զարնըվի թշնամինը կամ մէկ անդամը կոռորի, և կամ փիղն վրայ հեծնողն հրացանովը վիրաւորվի, վիթխարի կենդանին ան հոգը ոտքերը երօք պիտի ջախջախ լիս ան ինկած թշնամին ու մէկէն անոր կեանքը պիտի վերջացունէ : Ա ակայն եր բեմն կըպատահի որ աս կրիւէն կըփախչի փիղը, ու երբոր աս պատահի մեծ վտանգի մէջ կինայ իր վրայ հեծնողն կեանքը . ինչու որ վագրը ետեւի կողմէն դիւլութեամբ կրնայ ցաթկել փիղն վրայ ու յափշոակել մէջ մարդը, ինքը վերը պաշտպանելու համար դեռ. ինքը եր ետեւը պիտի առաջած : Քանի մը տարի առաջ ասանկ դիպուածով մը մէկը յափշոակվեցաւ աս հետեւեալ կերպովը :

Քանի մը Եւրոպացիք ընկերութեամբ ելան անտառները գացին վագր որսալու համար . շատ չի գացած անտառին մէջը աշագին մատակ վագր մը երեան ելաւ՝ որ բոլոր քաջասրտութեամբ դէպի փիղելուն դէմը կուգար, որոնց վրայ իրենք նատած էնն : Առ մի ջցոցիս Ճիշտ վագրին յարձակմանը դէմ պատահած մատակ փիղ մը որ նոր ծախու առնըվեր էր ու տակաւին փոր ձըված չէր, մօտահաս թշնամին երկիւղէն յանկարծ ետ դարձաւ պատերազմի դաշտէն փախչելու . զատարկ տեղը Ածհու այսինքն փղապանը բոլոր իր ճարտարութիւնը ’ի գործ գրաւ վագրին դէմ դարձունելու փիղը : Ա ամս որոյ արագաշարժ վագրը իսկըն անոր կրնակը ցաթկեց, ու մէջին մէջի անձը աղդը էն յափշոակելով արագապէս վար առաւ անիկա . անկէ ետեւ ինտոր որ աղուէսը իր յափշոա-

կած սադը կրնակը կտունէ կըփախչի, անանկ իր կրնակը առնելով մարդը որ իշնալովը թմբեր լնդպարմացեր էր, մայստերուն մէջը սկսեց վագրէլ : Ոէկմալ փիղը լրացինները իրենց հրացանները շնուկեցին դէպի անոր . բայց մարդը գունին կրնակը ըլլալուն համոր մէկը չի համարձակեցաւ կրակէլ : Ա ագրը փիղէր բէն շատ էվելի արագութեամբ կրվագէր մայստերուն մէջը, անանկ որ մէկանները շուտով իրենց որսը կորսընցուցին . բայց և այնպէս անոր ճամբուն վրայ վաղած արիւնովը կրցան իր ետևէն երթալ . ու միտքինին հաստատեցին երթալ նայիլ՝ որ եթէ հնար է նէ գոնէ իրենց բարեկամին մարմինը ան անագորոյն գաղանին ակրաներուն տակը գիշատիւլէն աղատէն : Քանի որ առաջ կերթային արիւնին նշանը կըքիչնար, մինչեւ որ վերջապէս մայստերուն մէջ տեղը մոլորէնով յուսահատութեամբ իրենց փնտրւածը պիտի ձգէին, երբոր յանկարծ ամէնը մէկէն իրենց խնդրած տուարկային վրան հասան : Ոէկմալ ինչ տարապայման զարմանքի մէջ մնացին, երբոր տեսան թէ վագրը մայստերուն մէջը ինկած դրած էր մեռած, տակաւին իրենց դժբաղդ ընկերին անդամը իր բէրնին մէջը անոր բռնած : Խոկ մարդը՝ որ թէպէտ տակաւին ողջ էր, բայց իր թափած արիւնին պատճառովը կարող չէր իրենց հարցը ված խնդիրներուն պատախան տալ : Ի՞նչ հընարին ըլլալ գտան մարդուն սրունքը գաղոնին բէրնէն հանելու առանց առաջ անոր գլուխը կտրելու : Ուստի անմիջապէս ասիկա կատարեցին, ու ծնօտները բաժնը մէջին մէջ էլ լան : Խու որովհետեւ իրենց ընկերութիւնէն մէկը Ամոռութոյ նախահողութեամբը պատհեցաւ վիրաբուժ ըլլալ, վիրաւորված անձը պիտի եղածին պէս հոգացիւցաւ . ու ընկերութիւնը մեծ ուրախութիւն ունեցաւ իրենց բարեկամին հետը և անոր բժկը լուն յուսովը դառնալու, վիրաւորված անձը մօտ գեղ մը տարվեցաւ, ու աղէկ հոգողութեամբ և գարմանով քիչ ատենին մէջը կարողացաւ իր բարեկամները տեսնալու, և իր աղատութեամբ միջոցները անոնց պատմելու :

Գրագանը զինքը յասիշտակելէն ետև՝ վիլ վասուծոյ յաջողելովը իր վախին հակառակ դիմութիւն լով , ու արիւ կը պատահէր է , ու ասանկ իր կետնքը աշնին վագելովք՝ ինչպէս նաև վագրին ակւազաւում էր ինչպէս ներկն պատճառաւոծ սաստիկ ցաւովը մարել լով ինել մը ատեն անդգոյ մնացեր է : Եւ զատ զատութիւնովք իր է եկեր՝ նայեր է թէ լով վերջը կաղ մնացեր էր , բայց շատ վագրին կրնակը պատկած է , որ արագ վագելով առեր կը տանիկոր զինքը , ու առ առն ատեն իր դէմքը ու ձեւքերը սաստիկ վերքեր կը նդունինկոր փուշերէն ու տատասկներէն որոնց մէջէն գաղանը կանցունէ կը տանիկոր զինքը : Ուստի ինքը զինքը կոր սըված սեպեր է՝ մոտածելով որ ամեննեին ապատութեան յօյս մը մնացած չէ . ու հետեւապէս խորհեր է հանդարտ պատկիլ առ կունակը ու իր վախճանին սպասել : Եւ յմալ աս միջոցիս իր միտքը եկեր է թէ դոյզ մը ատրճանակ ունի իր մէջքը , որոնց մով գուցէ տակաւին կրնայ սպաննել իր թշնամին : Եւ ինին վագելովը պատճառաված իր տկարութենէն քանի մը անդամ աշխատեր է ու չէ կրցեր յաջողել . վերջապէս վորութիւնը հաւաքելով առաւել ևս թափանցեր են անոր մարմինին , իր ընթացքը արագեր է : Եւ կից պատճառված անհնարին ցաւէն մարդը կը կին մարեր է , ու դարձեալ քանի մը բոսէ բոլորովին անդգոյ մնացեր է : Բայց քիչ մը ինքը զինքներին զալով՝ մէկալ ատրճանակին զօրութիւնը փորձել ուղեր է , տարբեր տեղէ մը վերաւերելով գաղանը . ուստի անիկա իր մէջքէն քաշելով՝ ու անասունին կուշտին բռնելով սիրտին դէմովք՝ անդամ մըն ալ կրակեր է . նոյն ըռապէին վագրը ինկեր մեռեր է , ոչ ձայն հանելով՝ ու ոչ ելլալու ջանք մը ընելով :

Այսու ամենայնիւ տակաւին վտանգէ աղատ չէ եղեր մարդը : Կարողութիւն չունի եղեր ձայն հանելու որ իրեն օդնելու հանրվի , ու հետեւապէս թէպէտ և ինքը իր ընկերներուն մօտենալը կը լսէ եղեր , վախւցեր է որ ըրլայ թէ անոնք իր ինկած տեղը չի տեսնալով անցնին երթան անկից : Բայց

Վասուծոյ յաջողելովը իր վախին հակառակ դիմութիւն լովք իր է , ու ասանկ իր կետնքը աշնին վագրին բժշկութիւնով իր վերքերէն բժշկութիւնը է . և թէպէտ վագրին լով վերջը կաղ մնացեր էր , բայց շատ պատճառներ ունէր շնորհակալութեամբ գոհ ըլլալու աս սպակութիւնէս Վասուծային նախահոգութեամբը ասանկ ազատվելուն համար :

Փակութեան բառ :

Փոխազդութիւնը զանազան իրերուն կարգին փոփոխութիւնը ու այլայլութիւնն է . և կը սորվեցունէ թէ մէկ կարդ շարվածքանի մը զանազան իրեւ նըչափ անգամ կը ընկած կարգութիւնիւ , անանկ որ ամեն մէկ փոխվելուն տարբեր կերպով իրարու քով շարվին :

Արդ՝ աս երկու թուանշանները 1,2 իրարու քով դրվելուն իրենց կարգը երկու անգամ միայն կրփոխվել այսպէս . 1,2,2,1 : Իրեք թուանշանները 1,2,3 վեց տարբեր կերպերով իրարու քով կրնան շարվել՝ ասանկ :

Երաջն—1 2 3
Երկրորդ—1 3 2
Երրորդ—2 1 3
Չորրորդ—2 3 1
Հինգերորդ—3 1 2
Վեցերորդ—3 2 1

Փոխազդութեանց թիւը զարմանալի կերպով կաձի՞ քանի որ թուանշանները էվելունան . քանզի թէպէտ և 1,2,3 թուանշաններուն մէջ միայն վեց փոխազդութիւնները կրնան ըլլալ , բայց 1,2,3,4 թուանշանները քսանըօրս անգամ կրնան փոփոխվել . ու 1,2,3,4,5 թուանշանները հարիւր քսան անգամ կրփոփոխվին : Խնը միտուոր թուանշանները մէկ կարդ շարված՝ 362,880 անգամ կրփոփոխվին ու տարբեր կերպերով իրարու քով կը շարվին :

Աս նոյն փոխազդութիւնները կը լսն նաև ինչ և իցէ մէկ կարդ շարված իրերու մէջ ինտոր որ ինը միտուոր թուանշաններուն : Օրինակի աղադամ մէր երսունըրութը դիւրերը աւանենք : և աշա կրգտնանք որ ո բ և գիւրերը վեց կերպով կը փոփոխվին՝ այսպէս :

մ բ դ . բ դ ..

մ դ բ . դ .. բ .

բ .. դ . դ դ ..

Աս տեղը զնենք նաև Այբուբենին առաջին չորս գիրելուն փոխադրութիւնները :

ա թ դ դ . դ ա թ դ .

ա դ թ դ . դ ա դ թ .

ա թ դ դ . դ թ ա դ .

ա դ թ դ . դ թ դ ա .

ա թ դ թ . դ թ թ թ .

ա դ թ թ . դ թ թ թ .

թ ա թ դ . դ ա թ դ .

թ թ ա թ . դ թ թ թ .

թ դ ա թ . դ թ թ ա .

թ դ ա թ . դ թ թ թ .

թ ա թ դ . դ թ թ ա :

Ամիկա բացայացտէ , ու զարմացում մը չի պատճառիր իր վրայ : Բայց երբոր բազմաթիւ գիրելու կամ թուանաններու փոխադրութիւնները գանք ստուգելու , շատ պիտի սքանչաններ անոնց աճմանը վրայ : Փոխադրութեանց թիւը կը զտնը վիճէ թէ որ մէկ կարգ շարլուծ իրերը սկիզբէն սկսելով յաջորդաբար իրարու հետ բավասրականներ :

Ուստի 1 ըստ կարգի առաջնը կը բազմապատկենք 2 ով՝ ըստ կարգի երկարութեանը ու արտադրեալը 2 ով՝ ըստ կարգին հետո , 3 ով՝ ըստ կարգի երրորդ ու արտադրեալը 6 ով՝ դին հետո , 4 ով՝ ըստ կարգի չորրորդ 24 որորդին հետո , և :

Թէ որ մեր ըրած բազմապատկութեանը մէջ չի սխալցանիք նէ մեր Այբուբենին երսոնը ութիւնը գիրելը այսչափ փոխադրութիւններու տակ կը մտնան 523,026,617,466, 601,111,760,007,224,100,074, 291,200,000, 000 : Արդ զիցուք թէ բոլոր աս փոխադրութիւնները պիտի ըլլը վիճն ինտու որ տաջի իրեք կամ չորս գիրելունը ըրինք , ու զիրելը թէ տպագրված և թէ գրված անոնկ մօտ շարվին որ մէկ քառակուսի մտնաչափ տեղը 100 գիր տանէ : Աւ որովհետեւ մէկ քառակուսի կանգունը 1296 քառակուսի մատնաչափէ , աս թիւը 100 ով բազմապատկելով կը զտնանք թէ մէկ քառակուսի կանգունը տեղը 129,600 գիր կառնէ : Հիմոյ Այբուբենին փոխադրութեանը մէջ եղած բոլոր գիրերը որ այսչափ են 19,874,849,463,730,842,246,880,274,515,802,

823,065,600,000,000 բաժնէ 129,600ի վրայ , ու քանորդը 153,355,319,936,194,770,423, 458,908,300,947,708,839,506 կը ցուցընէ թէ այսչափ կանգուն տեղ պէտք է որ աս փոխադրութիւնները զրվին : Բայց բոլոր երկարութիւնը մակերեսը թէ 617,197,435,008,000 քառակուսի կանգուն . ուրեմն մեր հողագունին պէս 248,470,442,742,860,731,236, 864,298 գունահերթ պէտք են , որոնց վրայ զրվին Այբուբենի երատնը ութիւնը դիմութիւնները :

Կը խստովանինք որ աս անխմանալի աճմանն վրայ բուն իսկ մենք ալ զրիթէ ապացած մնացինք . և մեր հետաքրիբիր ընթերցողներէն կը բնեղը որ իրենք ալ աս հաշեւը ընեն , ու տեսնան թէ արդեօր մենք սխալցանիք մի : Ես հաշեւին առջի մասն բուն մէջ միայն սղացի մէկ սխալը շատ կը հեռացունէ մեզ ձշմարտութենէ հաշեւին վախճանեն , ինտոր որ մանկութեան առանձինին առաքն առաքինութեան ձամբայէն քիչէկ մը խոտորենիս չնի գիտելը թէ նւր կառաջ խոտորենիս նիս չնիք գիտելը թէ նւր կառաջ նորդէ մեզի ծերութեան հատնենիս նիս առաջ :

Աս նիւթես բարոյական մտածութեան մը կառաջնորդէ մեզի : Կ առ անձինք զարմանած են թէ մարդկային աղջին այսչափ միջամաւոր բազմութեանը մէջ , այսչափ քիչ անձինք գտնը վրանց դէմքերը ձիւս կամ դլէթէ իրարունանին : Հիմոյ ընդհակառակը մեզի զարմանալի կը թուուի թէ ինչպէս այսչափ սքանչելի նմանութիւն կը տեսնանք մարդոց դէմքերուն վրայ : Ուստի անդամ մը դէմքին կազմութեանք դանազան մասէրուն վրայ , որ Այբուբենին գիրելէն իսխատ շատ էվելի են անոնք : Ուրեմն ինչու համար անոնց փոխադրութեանը չափ փոփոխութիւնները ըլլաւ չի պիտի յուսանք : Ուստածէ մարմինին գունին աչքերուն ու մազին գունին զանազան աստիճաններուն վրայ . մտածէ աչքերուն ունքերուն ծնօտի ուկորներուն ուունքերուն շրթունքներուն և ուրիշ մասէրուն զանազան ձևերուն ու իրարմէ հետաւորութեանը վրայ , կապին ձևերուն ու երեսին բազմապատիկ տարբեր չի զերուն կերպ կերպ դրութեանցը վրայ , ու չի պիտի սքանչաններ որ Ուտեղդողին մէկ օքէնքը մարդոց դէմքերը այսչափ մէկմէկու պիտի նմանցունէ , ինտոր որ շատ անդամ ընտանիքի մը մէջ կը պատահին :

Ե Ր Ա Վ Ո Ւ Թ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ :

Հաեմարանիս 32 երորդ թուղյն մէջը Սուրճի ծառին պատկերին տեղը սխալելով թէյին պատկերը դրեր հնք : Հիմայ հա կը դնենք Սուրճին յատուկ պատկերը՝ ու նաև թէյինը, որոն ստորագրութիւնը 34 երորդ թուղյն մէջն է :

(Ճ.Ե.Յ.:

Ուրբի ծառեւն սապա, ծաղկեւ ու պատուզ:



Ուրբի ծաղկեւ:



Ք ա ր օ ր ի ն ս կ ա ն ձ ի ս վ ր ա յ ո վ փ ո ք բ ՚ի :

Կ ա ր օ ր ի ն ս կ ա ն ձ ի ս վ ր ա յ ո վ փ ո ք բ ՚ի ձաւ, ուր որ շուտով իրաւագիտութեան պաշտօնի մէջ մտաւ : Իր անաջաւ հաստատութիւնը գտատի մը արդարութեանը վրայ իր իմացածին չափ՝ իր արհեստին կողմանէ ունեցած գերազանց սրամտութիւնը՝ ու գիտութիւնը՝ իր քաղաքացոցը նախապաշտունելներուն տեղեակ ըլլալը՝ ու հետևապէս զանոնք կուտավարելու ունեցած կարողութիւննը՝ ու անժանոթ գիտութիւններու ծանօթ ըլլալու համբաւը մեծապէս հուշակեցին զննքը : Աջէպայի աւանդութեան տէր, ու խիստ առանձնահատէր և ուսման պարապող մարդ մըն է : Համալսարանին մէջը աւանդը ված սովորական վարժութիւններուն վրայ մեծ ջանացողութեամբ թէթև գիտութիւն մը սուսացաւ ալճէպայի, ու քիչ մաւ երկրաշափութեան և Յունական լեզուի բայց առանձարանին մէջի բոլոր ուրիշները իր մէն տգէտ ըլլալով իսկ և իսկ հաստատեցին թէ ինքը աս երկու գիտութեանց վրայ աղէկ հմտութիւն ունի . իր վարժութիւնը կատարելէն ետև բարակուայի դար-

Ա մ բ ա լ ո ւ թ է պ ա յ ի ս կ ա ն ձ ի ս վ ր ա յ ո վ փ ո ք բ ՚ի պատկան գատարական գործիքներով աւանդութեանց համաձայն՝ գիրերով բազմապատկութիւն և հանում ընելու կարող ըլլալ, հասարակաց անձանտ զիրերով լեզու մը կարգալը, մաթէմաթիկական գործիքներով անկիւն մը չափելը ու մարմինի մը բարձրութիւնը սուսպիկը, ու դիտակով լուսընթաղին արբանեակները ցուցընելը Գուանսիայէն զատ բարակուայիի բոլոր ուրիշ բնակչացը ճշմարտապէս այնչափ դադանի գիտութիւններին էին որչափ որ իր վարժութանց Համալսարանին մէջիներուն Չինացոց լեզուին զգուարիմաց նշանագիրերուն մի ըստ

միո՞ջէ ծանօթութիւն ունենալը , անհնարին բաներուն կարգէն պիտի ըլլար :

Պուանախա իր արհեստակիցներուն վրայ սուայած դերազանցութիւնը , կառավարութեան ատեանին անդամը ըլլալուն իր պաշտօնակիցներուն վրայ ալ տարածեց : Բայց նոյն ատեանին մնացած երկու անդամները՝ զինուղական կարգին վրայ ներգործութիւն ունենալով ինքը առենքը չեկած յանդգնաբար առաջ վագեց որ անոնք մէկ զի ձգելով ան ներգործութիւնն ալ սուանայ , միայն իր իրաւագիտութեան ուժովը ու ռամիկ ժողովուրդը իր կողմին շահէլովը : Անոնց ըրածը կըքամահէր առանց պատճառի կըհակառակէր ու իր ուզածը կըստիպէր մինչև որ մէկաները չի կրցան տանել իր յանդգնութիւնը : Ինդ հակառակը ինքը անոնց տգիտութիւնը ու համարձակութիւնը ալ երկար տանելու մերժեց : Ինքը իր կողմանէ զգուանք մը , բարկութիւն մը ցուցնելով անոնց վրայ՝ ու մէկաները իրենց կողմանէ յօժարակամ հաճութիւն մը ցուցնելով իր մեկնելուն վրայ , քաղաքէն վեց մղնին չափ հեռու իր փոքրիկ գեղի տունը գնայ սուանձնացաւ :

Հո՞ս էր որ ինքը թէպէտ և ծածկաբար՝ բայց կամաց ու ազդու կերպով իր զօրութիւնը տարածեց զգուշութեամբ շողոքորդելով ստորին աստիճանի ժողովուրդը , անանկ ցուցընելով անոնց թէ ինքը իշխանութեան հանենելու փոյթ չունի , բայց միշտ միտքէրնին խօթելով թէ կառավարութիւնը մեծ անկարգութեան մէջ ինկածէ , և անդադար ան ուսմունքներուն պարապելով՝ որ զիտեր թէ անոնցով ռամիկներուն մէջը անանկ կոյը և մշտառատ համբաւ ստացեր էր :

Աս միջոցիս անանկ պատահէցաւ որ գեղը շատ մօտ կըքնակէի իրէն . ու մէկ իրի կրուն մը որսորդութեան ելած ըլլալով անոնկ իր տանը մօտէն անցայ՝ որ բոլոր Ապանիայի զաղթականաց սահմաններուն մէջ ան ժամանակին հասարակ եղած հիւրասիրական եղանակովը ներս հրաւիրեց զիս : Իր խրձիթը յած ծածկոյթ մը ունէր յարդով ծածկը լըլամած , ու բոլորուիքը նոյն պէս վրան ծածկած ձեմելիք մը՝ որ դուրսի կողմը շուք կըպահէր , ու պատերը և պատուհանները արեգակնային մէջ մէջ փաթթը լըլամածակարմիքի մը մէջ փաթթը լըլամած ,

պահէլով՝ ոչ միայն ան աղքատիկ բնակարանը զովացունելու կըծառայէր , հապանակ հանդիպական շուք մը կուտար ներսի կողմի փոքրիկ գեղջկական սենեակներուն Աս խրձիթը շնչաված էր խիտ առ խիտ ծառերով , ոտքէն մինչև գլուխը գեղեցկապէս մնատայած փոքրիկ բլուրի մը ստորոտը : Քանի մը արմաւենիներ իրենց ըընորհաշուք ու երկարածիգ տերևները կըտարութերէն անոր գիմացի դաշտավայլին բնական մարգագետիններուն վրայ : Ծաքարի եղէզի ընդարձակ արտ մը ու բամպակի արտ մը տանը մէկ կողմը ու թութակներուն բապմութիւնը՝ շուք և պաշար տուող նարինջն մթնագոյն ծառաստան մը մէկաւ կողմը ըստ մատին կըծածկէին ան փոքրիկ ձորը , որուն մէջը կըկենար նուաստ բայց զուարծալը բնակարանը ան անձին , որ պիտի ըլլար հարակուայիի Ղիկտատորը ու հաւատորը :

Վրեգակին վերջնին ճառագայթները նոյն ժամուն կըմոնայինկոր ան խաղաղաւէտ փոքրիկ հովիտին մէջ , ու իրիկան լուսաճածնէ գոյններովը կըներկէինկոր ան ծառախիտ բլուրները՝ որոնց ծոցը թաղված էր ան : Ձութամիները իրենց դադարներուն վրայ թառելու կուգայինկոր , ու փասիաները ամէն կողմերը սփուրված գեղեցիկ բընական թառուտներուն եղերբները իրենց իրիկան կերակուրը կըմինորսէինկոր :

Զուարծալի երեսոյթ մը ունել աս տեսարանը՝ արևագարծի տակը ինկած կլիմաներուն սովորաբար պարգևած առաստութեամբ ըը ու հանդարութեամբը , որ մարդ պիտի կարծէր թէ ֆրանսիային առանձնակեաց և ուսումնասէր սովորութեանցը հետ մէկ տեղ աղէկ յարմարէր էին անոր խիստ բընութիւնը մեղմելու : Բայց այլանգակ փառախիութիւնը դարանակալ ձիւաղի մը պէս իր սրտին մէջը կծէկէր պահէլու էր՝ ու պատեհութեան մը կըպատէր իր որջէն զուրս յաթէկելու , որպէս զի աւերէ ապականէ երկիրը արիւնով , ու սպանութեան և զարհուրանքի տեսարան մը ձգէ անոր բոլորտիքը :

Ա եր ու վար կըպատըտէրկոր ինքը ան յարդածածուկ ձեմելիքին մէջը՝ Ապանիական սովորութեանց համեմատ լայնարձակ կարմիր վերարկուի մը մէջ փաթթը լըլամածակարմիքի մը մէջ փաթթը լըլամած ,

ու դղումէ շինված փոքրիկ ըմպանակէ մը թիւնը՝ աս երկու սահմաններուն իւրախողվակով կըծծէրկոր բարակուային քանչիւրին սեպհական զրութեանը ու համթէյը : Իր ձեւը էր բարձրահասակ ու նիւգամինը դամանքներուն նայելով անանկ յայտնապէս հար, իր մարմնոյն զոյնը թխագոյն, ու իր կրպահանջրվէր, որ մարդ պիտի յուսարդէքը և վարմունքը դաժանատեսիլ, թէ թէ իսկ և իսկ պիտի կատարվի աս դորձը, պէտ և ծանրաբարյ քաղաքավարութիւն երկու կողմին ալ օգուտին ու գաղափարը մը յայտնելու հակամիուած հիւր մը ընդունելու որն որ ինքը իմացաւ օտարական ըլլալ :

Վուաջին ողջ ունատուութեանէն եսքը բաւական պարողակ ժամեղաւ, իր դէմքը քըննելու, որ խորամաններութեամբ դաժանութեամբ ու սըութեամբ լեցուն կերեար : Իր ամենեին սեագոյն մազերը վեհաշուք ճակատէն դէպի ետեկի կողմին վրայ վար պետութեամբ սանտրըված էին, ու գլխուն ետեկի մասէն առատութեամբ գրեթէ մինչ չե իր ուսերուն վրայ ձգված էին : Իր մըթ նագոյն աչքերէն խիստ սուր ու խուզարկու նայեցուածք մը կըծգէր, որ քիչ մը հակառակ կերեային իր պարզ հանդարտ և ընական եղանակին ու խօսակցութեանը : Ո՞իայն անորոշ խօսքերով երկրին վեճակին վրայով խօսք բացաւ . ըստ թէ ինքը բուլը ու մինակ կապրի, ու իր ազգին քաղաքավարութեամբ պէս իր տունը և իր ծառը ու առութիւնը մեզ մատուցանելու պատրաստ ըլլալը յայտնեց :

Վս միջոյէս շատ ժամանակ չանցած կրկին իշխանութեան հասաւ՝ անիկա մշտառեւ անագործն միապետական ու բոլոր վին անզապելի ընելու համար պէտք եղած բոլոր իր գաղափարները կարգադրած, ու բոլոր իր նսխընթաց կանոնները 'ի գործ գրած ըլլալը :

Երբոր Գրտանսիս կառավարութեան անդամները ըլլալու դարձաւ, անատենները յալլարյի մայրաքաղաքէն Պուէնոս Շայուէն գետպան մը խրկըլեցաւ բարակուայի բանաւորութեամբ անանկ կարգադրած, ու նաև իր պիտի կառավարութիւնը մը կամաց անդամներ ալ հոն բերեն : Վս միջոյիս նաև իր միտքը հաստատեց որ իշխանութեամբ իր հետը հաւասար պաշտօնակից եղողներէն ազատ մնայ . ու կեղծաւորեցաւ թէ Պուէնոս Շայուէն եկող գետն պանին պատասխան տալու ատեն ունենալուն առաջ հարկաւոր է որ ազգային Ո՞ւծ ժողովը հաւաքէ, որն որ պիտի կաղմըլէր ամէն գաւառներուն ժողովուրդին մէջէն ձըշդիւ և զգուշութեամբ ընտրըլած տեղակալներովը : Եւ այսպէս աս նպատակիս համար հրաման հանեց անսնկ ճամբով մը՝ որ կապակցութիւն մը ընելու, որ բարակուայի էն ամեննեին հապատակութիւն մը չի խնդրելով փոխագարձ ու բարեկամական կարգադրութիւն մը պիտի հաստատէր քակապակցութիւն մը պիտի հաստատէր քաղաքական իրազութեանց մէջ, բայց մանաւանդ աս երկու սահմաններուն մէջը եղած մանակը յաջողակ կերպով մը գործածէց առետրական գործոցը մէջ : Պուէնոս Շայուէն իր քաղաքացիներուն մէջ Պուէնոս Շայուէնի առաջարկած որոշեալ դաշնակցու սի վրայ բնականաբար տարբացած թշնաւ

մութիւնը գրգռելու և էվելցունելու՝ բարակուայիի զնոտուրական կարգին վրայ հը լամայող գործակալները իր օգուտին համար իր կողմին շահէլով, հետոչիուէ մայլաքառաքը համող ազգային գործակալներուն հետը անձամբ և ընտանեբար ծանօթանալով, ու գործակալները ո՞ր աստիճան մարդոց կրպատահէին ըլլալ նէ նոյն մարդի ը պաշտպանելու ու քաջալերելու մեծամեծ բայց անորոշ խոստմունքներով իր փառասիրութիւնը հաճեցունելով. ու իր տուփանքը արծարծելով : Օամազան արգելքներով որ իրմէն ըլլալ չէին երեար, ըոլոր գործակալները Վասումիթիոն հաւքը վելէն ետքն ալ ժողովին բացվիլը սահմանված ժամանակին երկու ամիս անդին ձգեց : Էս ճամբավս ոչ միայն պատեհութիւն ունեցաւ իրեն կուսակիցներ էվելցունելու՝ իր համախոհները քաջալերելու ու երկմիտները որոշելու, հապա անսնեկ դժուարութիւն և ստակի վատնում բերաւ մայրաքաղաքը հաւքը վող ինդաց գործակալներուն վրայ, որ Գրանսիային թելադրութեամբը միտքերնին որոշելով անդեցին թէ ձորովին առջի բացված օրը՝ գործը կարգի դընն ու անսնեկ իւրաքանչեւրը իրենց տեղը յրուին :

Կապած ձեւքերով ու ոռքերով ինքը զինքնին և իրենց երկիրը ան մարդուն ձեւքը յանձնեցին՝ որ ան իրենց տուած իշխանութիւնը պիտի գործածէր իրենց վաճառականութիւնը ոչնչացունելու իրենց երկրագործութիւնը աւերենութիւնը աւերենու ասորին ասորին ան մէջը սակաւի ինչ ուժ հարատութիւն կամ գիտութիւնը կործանելու բանտարգելու կամ սպաննելու :

Վնվտանան պիտի ըլլայ մի բառ միոջէ պատմել աս տեղը ան չնչին անարգ՝ բայց որոշված ու կանոնաւորված արուեստները, որոնցմոլ Գրանսիա հիմայ իր ահաւոր զօրութիւնը գործածելու սկսեց : Իր առջի հոգը եղաւ՝ ժողովութիւն մէջը գտնըված բոլոր զիքը զետինը կործանելու բանտարգելու համար պահանջներուն թիւը շատոցուց, ու հապա

բապետութենէ վերագոյն բոլոր աստիճանները վերցուց : Գրանսիա ինքը եղաւ զինուորներուն գունդին հրամանատարը՝ զօրագլուխը՝ թշակատուն ուտիկանը՝ ու զերակապետը : Ոէկ հրացան մը զուրաց չէր տրվէր բայց եթէ իր ձեւքովը : Ումբաձիդ զինուորներուն գլխարկները ու վերաբերուներուն վարդերը ոչ միայն կըձեւացուներ՝ հապա նաև ինքը անոնք կըսարմարէր՝ կըպահէր պահէր ու կըբաժնէր : Իր սպահապանաց գունդին գրեթէ ամեն մէկ անձին հետը ոչ միայն ինքը անձամբ հաղորդակցութիւն կընէր, հապա նաև կըմնուցանէր՝ կըշողոքորթէր՝ իր ձեւքովը վարձքելին կըհասուցանէր ու կըփայփայէր զանոնք : Նոյն ատենը անոնց մէջը հաստատ ու մշտառենախանձութեան ողի մը ու իր շնորհացը և պաշտպանութեանը ապաւինելու սէր մը ձգեց : Իր աս զեջումը համարձակութիւն տալը հասարակ զինուորներուն վրայ սկսեց ու հետղիւտէ բոլոր աստիճանաւորներուն վրայէն՝ հնդապետին տասնապետին զըրօշակակիրին՝ տեղակալին վրայէն արակուեցուց անիկա, մինչեւ որ հազարապետին վրայ բոլորովին սպասեցաւ ան : Բայց և այսպէս սոորակարգեալ պաշտօնեաներուն ու հաստրակ զինուորներուն շնորհըված պատույն հակառակը ներգործեց իշխանը, զինուորներէն և սոորակարգեալ պաշտօնեաներէն պահանջելով որ հազարապետին հրամաններուն կատարեալ հնդապետութիւն ցոյց տան: Վասնկուլ հազարապետը Գրանսիայի ձեւաց ցոյցած գաղափարները չի հասկրամալով, առանց բարիցապէս իշխանութիւն մը ու նենալու ճշմարտապէս հրամանի տէր ըլլալ կըգտնար զինքը, ու զինուորը ինչպէս ըլլալ ըլլալ չի տեսնալով անսնեկ կըզգաք՝ որ թէ պէտ պարտի հնդապանդիւ իր հազարապետին և իր ուրիշ բարձրագոյն վերակացուներուն ներուն՝ Գրանսիային հաճոյանալու իբրև մէկ պայմանը, և սակայն թէ որ հազարապետութեամբ սկսեց կամ բարձրագոյն վերակացուներուն մէկը զգուշ չի կենաց նէ, Գրանսիա շատ դիւրութեամբ պիտի կարենայ ան զինուորը անոր տեղը զնել : Ուստի մէկ կողմնէ իւրաքանչեւրը բարձրագոյն վերակացուներուն միջապէս իրենց տակը եղողին վրայ ունեցած նախանձութեամբը աշալութ զգուշութիւն

մը կընէր անոր վարուցը , ու թէ որ պզոի մէջը կը անկարգութիւն մը ընէր անշուշտ իշտ նէր որովհետեւ չէր փնտուվէր . թէյը դուրս խանին ականջը կըհայտնէր ան : Ո՞էկառ չէր խրկըվէր՝ անոր համար չէր ժողվրվէր . կողմանէ զուանսիային թէլաղութեամբը չաքարի եղէգը մշակողը գաղարեցաւ իր ստորակարգեալ պաշտօնեաներուն ու սոս կական զինուորներուն յառաջանալու յոյսը գործունեայ մարդիկ անխնամ ու դատարկ միր կըպահէր զմնոնք իրենց պարտաւորութիւններուն կատարելու , և հաւասարապէս ու լայնութեանը վրայ տարածեցաւ : Ք.ը. իրենց պարտաւորութիւններուն խոտորելը իսկ կոյն իշխանին իմացունելու : ‘Կոյն ատենը ուրիշ կողմերուն հետը բնական հաղոր գինուորական կարգին մէջ գուողութիւն մըն աւ անձեց որով գունդին մէջ իւրաքանչչւր մինչև անգամ ամենէն նուտատը , ինքը լուրջները յարգութեան մասին ու իցէ լոկ քաղաքացիէ մը բարձրագոյն ըլլալ կըկարծէր :

Ուստի աս մէջոցիս փողոցներուն մէջը պլուրած ատենդ անհնար էր որ դէմու ելող զնուորը դիտմամբ չի զալնըվէր . քեզ զի : Դլխարկդ վար աւնել կուտար գլուխէ , կըմիախատէր քեզ ու ստակ կուզէր քեզմէ : Դմէն մարդու տունը կըմոնային ըւնութեամբ : Քը ուանսիս ատեն ատեն կըզապէր անոնք , է վելօք անոնց իմացունելու թէ ինքը մինչև անգամ իրեն քաջալերած զինուորական ազատութեանը վրայ աւ անպայման իշխանութիւն ունի , քան թէ բարերարելու կամ երախտիք մը ընելու և կամ հածոյանալու մէկ իշխանութիւններէ որ անանկ կըտանջըվէին անութիւն նէրկայ է հապա ապաւնիին աւ պիտի ձգվի , որով հետեւ իր վերնալէն ետքն աւ մեծ ջանացողութեան կարու է գործքէրը առջի վիճակին խօթելու : Պուանսիս գաւառէն զուրա բոլոր հաղողակցութիւններէն ինքը զինքները ազատուծ ըլլալով՝ հիմայ սկսեց յառաջանալ բոլոր ներսինները լուեցունելու : Կախ և առաջ ամեններին մնուի պատճառաւանքներով՝ ու անկէ ետև բոլորովին առանց պատճառի սկսեց թղթակցութեան հազրդակցութիւնները կըտրեց : Ո՞էկ հօգի մը չէր թող տրվէր իր սահմանը մտնալ կամ անկից ելլալ , մէկ բեռ մը վաճառք չէր կրնար դուրս խրկըվէլ . բոլոր սահմանին վրայ մեռեալ և ահարկու լուութիւն մը կըթագաւորէր , որպէս թէ ան տեղը գործըվէլու աղէտալի ու զարհուրելի տեսարանները մարդկային քննութենէն ու գիտութիւնէն ծածկելու համար : Կառերուն երթեւեկութիւնները աւ չէին զարդարէր գեար , և ոչ աւ վաճառականութեամբ կըտառայէին . երկրին զուրա թղթակցութիւններ ու շաղակրատութիւններ ու շաղակրատութիւն

վէր ու անհամար կըթեւալուն հետ խօսիլը յան ցաւորութիւն էր , ու երթեմն վաճառականութեան խապաւ վերնալուն վրայ վշտանաւականութեամբ կըտառայէին . երկրին զուրա թղթակցութիւններ ու շաղակրատութիւններ ու շաղակրատութիւն

ները լնողները իրարու ետևէ կըքանտարգը ըրլայ թէ մէկը կիսաբաց դռան մը ետևը վէին ու խակոյն կըսականնը վէին։ Խրենց բաւ պահմի իշխանը զարնելու համար։ բայց բեկամները ու ազգականներն ալ շատ ան իրօք կըթուի թէ միայն իր հնարագիտու գամ՝ նոյն գժբարպութեանը կըպատահէին թիւններուն մէկն է ան, որով իր կառա իրենցից առաջ անժամանակ վախճանի մը վարութեանը տակ եղած իւրաքանչիւր համարին մահուանը վրայ վշտանանուն հա մարդու կուզէ իմացունել թէ ինքը բա մար : Անկէ ետև աններելի յանցաւորու ցարձակ տէր և իշխան է : Բարակուայիի թիւն էր մինչեւ անգամերկար ատենէ բան մէջ ֆուանսիայի չափ աղէկ չի գիտէր թէ տարգրված անամուն ու սովալլուկ կըրսը մասնակցութիւնը ու դաշնակցութիւնը : Ինքը ամէն մէկուն բազուկը առանց ուժի որ իշխանին տհաճութեամբը ան վիճակին հասած էր : Անզրէց Վումէց անունով գեղցիկ երիտասարդ մը որ շատ տարիէ ՚ի վեր իմ գործքերուս մէջը կըծառայէր, մի այն իր քաղաքացիներէն լաւագրյն գիտու թիւն ունենալուն և անոնցմէ էվելի ազատ հարցումներ ընելուն պատճառովը, ու գաւառէն դուրս բնակող մարդոց հետ հա զորդութիւն ու թղթակցութիւն ընելուն համար, իր մօրը ու բրոջը ձեռքերէն յա վըշտակիվեցաւ բանալ դրվեցաւ շլթայով գետինը կապիվեցաւ բանտապետէն զատ ու լիշ մէկու մը հետ հաղորդակցութիւն ընելէն և մինչեւ անգամ իր անձը մաքուր պահէւու միջոցներէն զըկրվեցաւ, մինչեւ որ համբերութեան ու բանականութեան տեղը յուսահատութիւնը տիրեց իր վրայ, և ողբայի անձնասպանութեամբ Վուանսի ային անհիմն բայց գժնդակ տհաճութեանը դոհ մը եղաւ : Վհա այսափ երկար ու այս չափ մեծ էր բարեգործ և առաքինի մարդոց աս հալածումը որոնք երկրին մէջը մը նացած միայն քանի մը յարգիները էին, որ հիմայ ան կարդէն մէկ տուն մը չի կայ որ չը լայ չողբայ հօրը կամ երկանը և կամ եղբօրը կորսունելը վրայ, և մանաւանդ միշտ ընտանիքին ան անձին վրայ որ անոր մեծ զարդը համարված էր :

Ֆուանսիա դուրս ելած տտենը սովորու թիւն ունի հարիւր կանգունի չափ հեռաւ տորութեամբ իր առաջնեկն երկու պահապան ըսրիւ . բնակիչները աս պահապանները իրենց տանը առջեւ տեսնալուն կըհաս կընան որ կամ բոլորովին գոյցելու են իրենց տանը դռները և կամ բոլորավին բաց ձը զելու են . թէ որ մէկը բաց ձերլու ըլլայ իր դուռը, պարտաւոր է ինքը զուրսը փո վոյը կամդնիւ : Վորկա անոր համար է որ

պահմի իշխանը զարնելու համար . բայց բեկամներու տակ եղած իւրաքանչիւր մարդու կուզէ իմացունել մը գաղարեցուցած է ապստամբութիւնը ու դաշնակցութիւնը : Ինքը ամէն մէկուն բազուկը առանց ուժի ձգած է, ու իր ցուրտը որոտին համելու համար ան բազուկին բաւական զօրութիւն տուղարակութիւնը ամէն եւանդը տիրապէս նուաճած է : Չի կայ բան մը որ էվելի յայտնապէս ցուցնէ ան նըբամտութիւնը ճարտարու թիւնը ու պնդութիւնը՝ որով ֆուանսիա իր կառավարած ժողովուրդը ծառայական եր կիւղի մէջ նուաճեց, քան թէ աս բանը թէպէտ և թուով 300,000 անձանց վրայ կիշխէ, բայց իր կազաւորեալ պատերազ մական զօրութիւնը 3000 մարդոցմէ էվելի չէ :

Բայց նոյն օրինագրութեան կարգը՝ մէր բնութեանը մեծապէս գրգռիչ սկզբունքներուն վրայ հիմնված յոյսը ու երկիւղը որ իր սակաւաթիւ վինուուներուն կարգին մէջը խօթեց, նոյնը բոլոր հասարակութեան վրայ ալ տարածեց : Կառավարութեան մէջի բոլոր գործակալները իրենց պաշտօնէն համեց բացի անոնցմէ որոնք միայն հասարակ մեթենական գործքերու կըպարապէին, ու ժողովուրդին ամենանուաստ անգամներն ալ կինային կառարել աս գործերը : Ինքը էր իրեն Նկամուխ պաշտօնատարը՝ Օինուբական գործոց վելսատեսուչը՝ մաքսավետը : Վննշան գեղի մը աննշան հրամանատարը առանց յայտնապէս հրաման ունենալու իշխանէն կարող չէր իր թմբկա հարին կամ սրնգահարին վարձքը վճարելու : Ինքն էր միանգամայն ան ձգողական կենդրունը որուն որ կըդիմէին ամէն ծանրութիւն ունեցող բաները, ու ան կէտը ուսկից կըճագիւն բոլոր մեծ ու պատիկ հասարակութեան գործքերը : Վոյն առենք կըկեղծաւորէր թէ միշտ

գործակալներ ու օղնականներ կը փնտրուել քեզ” : Ես խօսքին վրայ տեղակալը իր կրո . ու իր գործոցը մէջ խիստ նուաստ անձը կը պահանջար կամ քարտուղարը ըլլ լայ : Եւ ինչպէս որ իր բոլորտիքը եղողներ լուն յոյսը ասանկ կարթընար , անանկ ալ ընդհակառակը անոնց վախը կէմելնար , որ ըըլայ թէ կառավարութեան մէջ պաշտօն մը որ մը ինքը զինքնին բանտը կամ կախաղանին տակը գտնան :

Անգամ մը ինքը մէկը բանտարդեց , ու լուն համար մէկ մարդ մը իր սիրելին կարծրված , համարձակեցաւ միջնորդութիւնընել : «Պարոն» , ըստ իշխանը . «Ես գքեզ իմ բարեկամն ըրի՝ չէ թէ քու ար ժամանակը համար , հասկա որ ես անանկ ուղեցի : Հիմայ դուն կը ջանասկոր հրամայել ինձի , ու ան մարդուն կողմանէ խօսելով՝ որ գիտես թէ իրաւունքը զատապարուեց զինքը , իմ դատողութիւնս կը յանդիմանես : Խանիկով դուն անոր դատը կը պաշտպանես ու անոր գաղափարները կարդարցունեսկոր : Վնա ուրեմն իր եղած տեղը” : Ու առանց ուրիշ խօսքի մը անիկա առանձին բանտ մը խրկեց՝ որ կից էր անոր ուր որ կը ենար ան միւս անձը որուն ազատութեանը համար անանկ անխոհեմութեամբ և անօգուտ տեղը ջատագովութիւնը ըրաւ :

Հազարապետի մը տեղակալը իշխանին մտացածին կողմանականութեանը առշակինէլ լով համարձակեցաւ չէ հնազանդիլ իր մեծին , և ասանկ ընելուն պատճառը ան է կը սէր որ իշխանը էմելի կը սիրէ զինքը քան թէ հազարապետը ջատանիա ասիկա լսելուն մէկ խօսք մը ըըստ տեղակալին . բայց հըրաման ընելով որ զինուորներու հանդէս մը ըլլ ըվի՞ ինքը անձամբ զնաց խեղճ տեղակալին քով , ու զօրքերուն կը սիրէն դուրս քաշելով զանիկամ աս կերպով խօսեցաւ իրեն : «Ես գքեզ մուրացկան մը գտայ ու գործակալ մը ըրի . ես հիմայ քեզ գէշ վարքի տէր զօրքակալ մը կը գտնամ , ու ետ կը սրպեմ քեզ աղէկ վարմունքի տէր մուրացկան մը ըլլալու . և թէ որ դուն ատիկա ալ չի կը սրպս ընել , կոճեղներու մէջ կամ էվելի գէշ տեղ մը պիտի դնեմ :

Քեզ” : Ես խօսքին վրայ տեղակալը իր պաշտօնին հանդերձներէն մերկացունել տուալ մուրացկանի հանդերձ հազցուց անոր ու զօրքերուն գումարին մէջէն թմբուկի ձայնով գուրս քշեց զանիկա :

Աս պատմութիւնը թարգմանելնէս ետը քը անդղեարէն լոյ զիրի մը մէկ նոր թուոյն մէջ կարդացինք , թէ՝ “Գուանախա Բարսկուայի իշխանը կը պիտի թէ վերջապէս ճշմարտապէս մեռած է : Ինքը 1758 ին ծընել էր . իր հայրը Գաղղիացի էր , բայց ընդհանրապէս կը կարծըլվէր փօրթուկալ ըլլալ՝ որ առաջ Պատաղենա գաղթեց ու ետքը Բարակուայի , ուր որ ամուսնացաւ ու մեծ ընտանիքի մը տէր եղաւ : Ուստինող իշխանը սկիզբէն իր ծնողը եկեղեցական ընել խորհեր էին , բայց ինքը անիկա չուզելով իրաւագիտութեան հետեւցաւ : 1814 ին Բարակուայի իշխան կարգութեցաւ , և նոյն պաշտօնը պահէց մինչև իր մահը որ քանի մը շաբաթ առաջ պատահէցաւ , թէ՝ պէտ և իր վերջին իրեք տարիներուն մէջ գերեզմանին զլսւխը կը տատանէր կոր ինքը” :

Աչորքն ոռուել էնանուն վերը :

Աչորքին տարիքը իր առջեի ակւաները քննէլով կը նայ իմացվիլ : Վասնք ութիւնստ հատ են , ու առջի տարին կելլեն . բոլովն ալ մանտըտիկ : Երկրորդ տարին երկու մի ջնները կիյնան ու իրենց տեղը երկու նոր ակւաներ կելլան , որոնք դիւրութեամբ կը նան որոշվիլ մէկանին մէծկակ ըլլալով : Երբորդ տարին ուրիշ երկու ակւաներ կիյնայ երկու կոլմէն մէյմէկ հատ , ու անոնց տեղը երկու մէծկակ ակւաներ կելլեն . ուստի հիմայ չորս մէծկակ ակւաներ կան մէջ տեղը ու երկերկու մանր սուր ակւաներ երկու հատ պղտի ակւաներ կը մնան իւրաքանչեր կողմը մէյմէկ հատ : Հինգերբորդ տարին մանական մասացած ան երկու պղտի ակւաներն ալ կիյնան , ու առջեի ակւաներուն բոլովն ալ մեծ կը լան : Ա եցերբորդ տարին բոլովն ալ կը կըսին մաշել , ու եօթներ բորդ տարին երբեմն ալ անկից կանուխաւ ումանը կիյնան կամ կը տրուին :

Եւսուած էր ամբողջ գործականութեան մէջ իւրաքանչյայ ։
Գերմանիայի ան զուարձակ մասը որ հայն
գետին վրայով կիյնայ, երկելի պա-
լատ մը կայ . որ այս գետին արևմտան ե-
ղերքներէն երբոր անցնելու ըլլաս՝ կրտես-
նես մէկաւ զին անոր հնուց մնացած աշ-
տարակները, որ իրեն չափ հին երեցող
ծառերուն անտառներէն վեր բարձրցած է :
Քառասուն տարիին չափ առաջ՝ առ պալա-
տին մէջ աղնուական դուքս մը կըբնակէր .
այս դուքսը մէկ հատիկ որդի ուներ . որ
չէ թէ մինակ իր հօրը միսիթարութիւն էր,
հապա՞ բոլոր իր հօրը կալուածքին մէջ եւ
զողներուն մեծ ուրախութիւն մը :

Եղաւ որ, առ երիտասարդը մասնաւոր
պատճառով մը տեղ մը գայած ըլլալով ,
ան միջոցը Գաղղիացի աղնուական մը հոն
եկաւ դուքսին հետ տեսութիւն ընելու . և
երբոր պալատը հասաւ՝ սկսեց իր երկնա-
ւոր Հօրը սքանչէլի անունը ան կերպով պա-
րապ տեղը գործածել, որ ծեր մարդը լր-
սելուն տակնութիւն եղաւ : Ենոր համար
դուքսը անիկա յանդինանելով մը ըսաւ .
“դուն չե՞ս փախնար՝ առ կերպ խօսելով
ան վերը թարբաւորող լսուածը բարկա-
ցունելին” : Պատանիանեց Գաղղիացին
“թէ ինքը զԼուտուած չի ձանձնար . պատ-
ճառն որ բնաւ զմնիկա չէ՝ տեսելի” : Գյուք-
սը Գաղղիացիին խօսքին մէկին պատասխան
չի տուաւ . բայց հետեւեալ առուուն՝ անի-
կա իր պալատին և պարտէզնէրուն մէջ պը-
տըցունելով՝ պինտ տուած ցուցուց անոր
խխաւ գեղեցիկ պատկերը մը , որ պատէն
կախված էր : Գաղղիացին զարմացաւ
պատկերքին գեղեցիկութեանը վրայ, և ը-
սաւ , “այս պատկերը գրողը ով է նէ ,
շատ լաւ գիտէ իր գրիչը բանեցունելը” :
“Իմ որդիս զծեց առ պատկերը” ըսաւ
դուքսը :

“Ուրեմն քու որդիիդ քաջ վարպետ է”
ըսաւ Գաղղիացին :

Ենկէ ետեւ դուքսը իր հիւրին հետ պար-
տէզն մէջ մտաւ . և շատ գեղեցիկ ծա-
ղիկներ , և աղէկ մշակված ծառեր ցուցուց
անոր :

“Աս պարտէզն մշակը ով է” հարցուց
Գաղղիացին :

“Իմ որդիս” պատասխանեց դուքսը, անիկա
ամէն ծառէն և ամէն բոյսէն կըհասկը-
նայ” :

“Շշմարիտ” ըսաւ Գաղղիացին , “Ես
ասոր վրայ շատ մեծ համարում մը պիտի
ունենամ շուտով” :

Ենկէ ետեւ դուքսը մօտերը գիւղ մը
տարաւ զանիկա, և պղտիկ մաքուր խուց մը
ցուցուց անոր . ուր տեղ իր որդին վարժա-
տուն մը շնել տրվեր էր փոքրիկ տղաքնե-
րուն համար , որոնց հալիքը ու մարմերը
մեռած էին . ու հօն առաւ զանոնք , և ամէն
կերպով իր ծախքովը հոգ կըտանէր : Են
տաներ մէջ եղած տղաքները անսնկ հան-
գիստ և խնառում երեսով կերևային , որ
Գաղղիացին շատ հանեցաւ . և երբոր ես
գարձան պալատը հասան , ըսաւ դուքսին
“դու ի՞նչպէս երջանիկ մարդ մըն ես , որ
ասանկ աղէկ որդի ունիս” :

“Ուրեմն գիտես , որ ես ասանկ աղէկ որ-
դի ունիմ” :

“Խնչու որ անոր գործքերը տեսայ , և գի-
տեմ որ , անիկա աղէկ և խխաւ վարպետ
մէկ մը ըլլալու է , թէ որ քու բոլոր ցու-
ցածներդ անոր գործքերը ըլլան” :

“Բայց ցուն անիկա բնաւ չի տեսար” :

“Չէ . բայց ես անոր գործքերուն նայե-
լով աղէկ կըճանչնամ զինքը” :

“Իրաւ ես” պատասխան տուաւ դուքսը .
և ասանկ է , որ ես ալ մեր երկնաւոր Հօրը
ընութիւնը կընամ որոշել , և անոր գործ-
քերէն կիմանամ որ անիկա ամենիմաստ և ա-
մենակարող և ամենաբարի կակ մըն է” :

Գաղղիացին աս նախատինքին զօրու-
թիմը իմանալով , անիկից ետեւ հոգ տարաւ
հեղ մըն ալ չի սրբողցունել ան աղէկ
դուքսը իր անվայիւ խօսքերովը :

Խառնելու առջնութիւն ունեցա՞ն յիւն
գիւղ :

Արժանահաւատ անձն մը կըպատմէ թէ ինքը
Եղիպատոսի մէջ տեսեր է որ խածնելու գէշ ու-
նակութիւն ունեցող ձիերը աս մոլութենէն կը-
բըժշկէն՝ խածնելու ջանք ըրած ատենը կրակն
վրայէն նոր առնըլած ոչին սրունք մը անոր
բերնին տալով . տաք տաք միսը խածնելէն ձիուն
զգացած ցաւը պատճառ կըլլայ որ քանի մը ան-
գամ աս դասը առնելէն ետքը իր չար ունակու-
թիւնը ձգէ :

• Բրեհուսուկ անդամալյածը բժշկեց:

Ուսրկոս. թ. 1—12:

Աւ նորէն կափառնայում մտաւ առնէ իր օրելիքն ետև . 2 աւ լըսվեցաւ որ տուննէ . և շատերը ժողվրվեցան անանկ որ աւ տեղ չե կար ոչ դուանը քովերն աւ . ու կը խուէլ անոնց Ասուուծոյ բանը : 3 Եւ կուզային իրեն՝ չորս հարութեալ վերցուցած անդամալյած մը կը կըրերէին : 4 Եւ երբոր բազմութինէն չէին կրնար մօտ գալու անոր, քակեցին ծածքը ուր որ Յիսուս էր, ու առիքը որ բացին, մահիճը վար իջուցին՝ որուն մէջը անդամալյածը կը կենար : 5 Եւ Յիսուս երբոր անոնց հաւատոքը տեսաւ ըստաւ անդամալյածին, Որդեակի քու մեղքերդ ներվին քեղի : 6 Ու կարդացողներէն մէկ քանին կային՝ որ հոն նատեր էին, և իրենց սրտին մէջ կը խորհին, 7 Ի՞նչ է աս, որ ասիւ կա հայհութիւններ կը խոսի . ու կը նայ մեղքը թողուլ, բայց Աստուած միայն : 8 Եւ Յիսուս իմացաւ իր հոգիին մէջը՝ որ անանկ կը խորհին սիլստերնուն մէջը, ու ըստաւ . Այ ի՞նչ է կը խորհիք սիլստերնուդ մէջը : 9 Ո՞րը զեւրին է, անդամալյածին ըսել՝ Քու մեղքերդ ներվին քեղի, եթէ ըսել՝ Ելիք, մահիճդ առ ու տունըդ դնա : 10 Բայց որ կարող ըլլաք գիտնալ, թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու . (բաւաւ անդամալյածին) 11 Քեզը կը սեմ, Ելիք մահիճդ առ ու տունըդ դնա : 12 Եւ ելաւ, շուտ մը իր մահիճը ասաւ ամինուն առջեւը դուրս ելաւ, անանկ որ աւ մէնը զարմացան, և փառք տրւին Աստուածոյ ու բաին, թէ Ասմանկ բան ամեննեին չի տեսանիք :

Ուշինուէն :

Աս պատմութեան մէջը կը գտնանք հաւատոքի մէկ նշանաւոր օրինակ մը . բայց որուն էր աս հաւատոքը, անդամալյած մարդուն թէ իր բարեկամներուն . շատ հաւանական է, որ ինքն ալ ու զինքը տանողներն ալ հաւատոք ունէին, ինչպէս որ կերևայ հինդ համարին մէջը :

Խեղճ անդամալյածին հաւատոքը նախ կենդանի էր, ու երկրորդ զօրաւոր : Կենդանի էր, որովհետեւ ներգործեց իր ներս ալ հաւատոք ունէին, ինչպէս որ կերևայ հինդ համարին մէջը :

Հաւատալով ինքը դիմուն իր տուննէն մինչև Տէրոջը եղած տեղը տանիւլ տըւաւ . և ոչ միայն այլ շապանք՝ հապա շատ էվելի դաւոքը . ինչու որ դուանը քովերը բազմութեան մէջը անդամալյածը անդամալյածը մօտ գալու չի կնալով և քակեցին ծածքը ուր որ Յիսուս էր ու առիքը որ բացին մահիճը վար իջուցին մէջը անդամալյածը անդամալյածը մօտ գալու չի կնալով և քակեցին ծածքը ուր որ իր իջուցին որուն մէջը անդամալյածը կը կենար նար : Այ օրինակին կը հետևի թէ մեր հաւատոքը կենդանի ու զօրաւոր պարուի ըլլալ՝ չէնէ մեւած է և անօգուտ :

Մարդասէր Տէրոջը չի մերժեց անդամալյածը, անոր անվայելուջ կերպով իրեն մօտենալուն համար, հապա անուշ խօսքով ընդունեց անիկա՝ ըսելով “Ուրդեսնկ քու մեղքերդ ներվին քեղի” պատճառուն որ իրենց հաւատոքը տեսաւ : Հիմայ ասիկա մեղի կը կրսորվեցունէ թէ հաւատոքը շատ հաճելի է մեր Տէրոջը . ուրեմն մեղաւոր մը երբ բոր կը զգայ իր մեղաւոր ըլլալը և թողութեան մեղաց իր կարօտիլը, ի՞նչ ընելու է, ձիշդ ան խեղճ անդամալյածին պէս շետակ թող երթայ Ք. Արքատոսին, ու անսարակայսութիւնը պիտի ընդունէ զինքը : Ունէք թէպէտ և խիստ մեղաւոր ենք, բայց համարձակութեամբ կը նանք մօտենալ մեր Փրկիչին քովը, զիտելով թէ բոլոր ուրիշ մեղի սիլստերէն էվելոք ինքն է որ մեղաձագէտ կը սիլստերէ, ու թէ մեղի օդնելու բոլորովին պատրաստ է և ուրիշ բան չի մեղի մեղքմէ, միայն թէ բոլոր մեր մեղքերը բուն վրայ զղջանք ու հաւատանք իրեն խօնարհ ու համարձակ հաւատոքով մը : Ինքը մեղմէ չի փնտուէր մեր արժանաւորութիւնը, միայն կը նայի մեր կարօտ ըլլալուն . ինչպէս որ ինքը կը սէ և լողջերուն բժիշկ պէտք չի, հապա հիւանձներուն . և ես արդարները կանչելու չեկայ, հապա մեղաւորները ու պաշխարութեանն” : Դ. Հ. 31, 32 : Վաստակողան առաքեալ ասանկ կը յորդորիչ մեղի “Ուստի ան մեծ քահանայապէտը որ ունինք մենք երկինքը ոնցած, Յիսուսը Աստուածութիւնը որդին, ամուլք բաննենք մեր զաւանութիւնը : Ինչու որ չէ թէ քահանայապէտ մը ունինք՝ որ կարող չէ մեր տկարութեան հետ մէկտեղ չարչարվել, հապա ինքը ամէն կերպով փորձը առած է մեղի նման,

բոյց առանց մեղքի : Ուստի ալ համարձակ առաքեալ կրաէ թէ «Ղառնք ՇԱՀԱՊԱՂՑՆԻԿԵԼՆ կութիւնով մօտիկնանք անոր շնորհացը ալ մէջ եղողներին շատ ազնիւ մարդիկ էին որ թութին առջևը , որ ողորմութիւն ընդու Ապառածոյ խօսքը բոլոր սրտանց ընդունենք՝ որ շնորհը գտնանք սիէտք եղած տու նոր գինինք քիւրելը կըքնէին թէ առ նր օգնելու” : Եբք. դ. 14—16 :

Սակայն Տէր Յիսուսը սիրով որ ընդու նեց առ հաւատացեալը , ինչու համար Ճիշդ առ խօսքը ըսելով ընդունեց , “Որդեանկ քու մեղքերդ ներվին քեզի” : Մոր պատասխան տալով ուրիշ մէկ մեծ վարդապետ տութիւն մը առաջ կըբերենք , քանզի անոր համար անանկ խօսեցաւ Քրիստոս որ մարդոց քոշած բոլոր նեղութիւններուն պատճառը ու արմատը ու աղքեւը մեղքն է և կարելի է թէ բուն առ խեղջին անդամալուծութիւնը իր մեղքին յատուկ պաշտիժն էր : Եւ մարդասէր Տէրը որ շատ սիրով պիտի ընդունէր զինքը , ու յայտնապէս որ պիտի յայտնէր թէ առ մարդուն համար ձակ հաւատքը հաձելի եղաւ իրեն , անոր տըւաւ սիրոյն ամէնէն մեծ փորձաւութիւնը այսինքն չէ թէ միայն ըստաւ «Որդեանկ քու անդամալուծութիւնը բժշկըլի” հապարաւ «Որդեանկ քու մեղքերդ ներվին քեզի” . ինչու որ ի՞նչ օգուտ պիտի ըլլար անկամանութիւնն , թէ որ հիւանդութիւնը բժշկըլի վէր , ու բոլոր իր հիւանդութիւններուն ար մատը մնար իր վրան :

Եւ կարդացողներուն մէկ քանին կային որ հօն նատեր էին և իրենց սիրտին մէջը կըխորհէին «Ղ՞նչ է աս որ ասիկա հայհոյ ութիւնները կըխօսի . նվ կընայ մեղքը թողուլ բայց Վատուած միայն» . կարդացողները գիտող մարդիկ էին , չէ թէ անսըսաւ առ առ առ հայհոյութիւն ըսին Տէրը ջը ըսածին , բայց հայհոյութիւն մը չէր . նմանապէս Պինտէկատէին օրեւը , որ Առւը ընդին առաքեալներուն վրայ ինջաւ ու օտար լեզուով սկըսեցին խօսիլ անոնք , ու մանք որ իրենց միտքին մէջը սեպէցին թէ մենք խելօք մարդիկ էնք , աս կերպովս խօսեցան առ նշանաւոր հրաշքին վրայով , ըստելով թէ աս ուրիշ բան չէ միայն «Ղառնք ու գինինով լեցվէր էն» . վասն որոյ չընդունելու միշտ մարդոց ըստածը ոչ ալ ինստուն մարդոց , հապա սուրբ գրոց հետո ամէն բան բաղդատէլու էնք , ինսոր Բերեաի հաւատացեալները որ Պողոս աւ պիտի բժիշկէմ անդամալոյն” ԱՌ ինչ

առաքեալ կրաէ թէ «Ղառնք ՇԱՀԱՊԱՂՑՆԻԿԵԼՆ կարդացողները սխալեցան չիմանալով մէր քու մեղքերդ ներվին քեզի” : Մոր պատասխան տալով ուրիշ կըսեղէին թէ ի՞րը լոկ մարդ է և անոր համար իր ըստածին վը տայով ըսին թէ հայհոյութիւն է . բայց ինքը լոկ մարդ չէ , հապա Վատուած և մարդ . ինքը բոլոր իշխանութիւնը ունի թէ երկինքին մէջը թէ երկրին վրայ :

Եւ Յիսուս իմացաւ իր հոգիին մէջ որ անանկ կըխորհէին սիրտերնուն մէջը ու ըստ . Ետ ի՞նչ կըխորհէիր սիրտերնուդ մէջը : Մանեկ ըսելով յանցոնք կուտայ անոնց , ըստն իրենց խորհուրդներուն կողմանէ . և առկից կիմանանք մենք Վատուածութէնքին զարհաւրելի լայնութիւնը որ մինչեւ անդամմիտքին մէջը եղած բաները կըդատէ . մարդիկ երեսը կընային , բայց Վատուած սիրտը կըբննէ . միտքդ պատէ ով կարդացող որ վերջին օրը Վատուած քեզի պիտի հարցունէ ոչ միայն ի՞նչ ըրիր ձեռնովդ կամ ի՞նչ խօսեցար լեզուովդ հապանակ ինչ որ խորհեցար սիրտիդ մէջը” . ուրեմն դուն չե՞ն մի վախնակը քու չար խորհուրդներդ բոլոր հրեշտակներուն ու մարդիկներուն զիմացը յայտնի ընկլէն :

Անկից եաքը Տէրը շատ խոնարհամբ տութեամբ սկսեց վեճաբանել սխալող կարդացողներուն հետը . և ինտոր . պիտուած կըհաստատէ թէ «Ես շնորհքին թագաւորութեան վրայ իշխան եմ” ու անկէ ետքը ան իր ըստածը պնդելու համար հընաշըովդ մը կըցուցնէ թէ իշխանութիւն ունի բնութեան թագաւորութեան վրայ . «Ուր զիւրին է” կըսէ «Ղ՞նդամալոյն ծին աս մէկ խօսքը ըսելու , թէ ըսել մէկսաւ խօսքը . որը որ ուղիմնէ կընամըսել , ինչու որ ինձի նըրված է բոլոր իշխանութիւնը ու ես Վատուածոյ Որդի եմ , կրաէ . բայց զուք ով խեղջու սիսալող կարդացողներ որ կարող ըստ պիտի առջեւ պատճեն , լոկ մէկ խօսքը մը պիտի բժիշկէմ անդամալոյն” ԱՌ ինչ

միսիթարական խորհրդարդ մըն է որ մարդան թեամբ կըտարածի : Ասկից է որ հեղանակը Յիսուսը խոռուսը բոլոր իշխանութիւնը ունի իր նիւթերու առուտուր ընող խորամանկ անձեռքը : իբէն հուսանուք, իրմակ ուրախանանքը :

Ա երջապէս աս բոլոր պատմութիւններ կը սորվինք երկու բան : ա ։ Ծառ պինու ըլսներ աղօթքներնուս մէջը թէ բուն մեղը համար՝ թէ մեր բարեկամներուն համար . անդամալցը պինու փափաքով ու բոլոր պատուլ գնաց Յիսուսին օդութիւն գտնալու համար ու Տէրը հաճեցաւ աս բանին : ի ։ Եշվելոք փափաքելու ենք թողութիւն գտնալ , քան թէ մարմաւոր նեղութիւններ աղտոսվիլ . նեղութիւնը պատուին է , բայց ան պատուին ծառը կամ արմատը մեղքն է :

Տնական գելքառնոյութենու հարցումներ

Ց Եւխունու և Ծ սին:

Հարցումն . Ինչու համար մօմին պատրոյ կին զնդասեղ մը խօթվի նէ ճրադը կը մարի :

Պատրուխուն . Անոր համար որ գնդասեղը այնչափ ջերմութիւն կառնէ կըտանի՞ որ ճարադը չի հալիր , կամ պատրոյկին վեր չելլար :

Հ . Ինչու համար տաք ջուրի՞ թէ յի՞ սուրճի՞ և ուրիշ ջերմութիւն աման ները փառէ կամ փղակը կոթով կըշին մին :

Պ . Անոր համար որ մետաղէ կոթերը այնչափ դիւրութեամբ կը ջերմանան որ ձեռք չի դիմանար դաշիլ . բայց փառը կամ փղոսկը աղէկ ընդունակ չեն ջերմութեան :

Հ . Ինչու համար բարակ ապակի անօթները էվելի կըդիմանան տաք ջուրի քան թէ հաստերը :

Պ . Անոր համար որ ջերմութիւնը դիրե թէ իսկոյն կըթափանցէ բարակ անօթէն ու կըտարածէ զննիկա առանց վնասելու անոր . բայց հաստ անօթները աղատ անցը մը չեն լինայիր ջերմութեան դիւրութեամբ չեն տարածիր՝ ու անոր համար կը կոտրին :

Հ . Ինչու համար ամանի մը մէջ մինչեւ բերանը տաք հեղուկ լիցվի նէ , հեղուկը պաղելուն ամանը լիցուն չի մնար :

Պ . Անոր համար որ հեղուկը ջուրմու լու կընան փոխվիլ :

Յ . Ապակի խցան մը սրուակի մը բերանը պիղացած ըլլայ նէ , տաք ջուրը թաթիսած լաթով մը սրուակին բերանը փաթթելով՝ կամ սրուակը տաք ջուրը խօթելով ինչու համար իցանը կըթունայ :

Պ . Անոր համար որ սրուակին բերանը խցանը շուտով կըտարածի ջերմութիւնով և առանկ իցանը կըթունայ :

Հ . Ինչու համար պաղ ջուրի ապակի անօթ մը տաք սենեակի մը մէջ բերվելուն իսկոյն կըսկսի քրտնիլ :

Պ . Անոր համար որ անօթին ջերմութեան աստիճանը անմիջապէս իր բոլորսի քը եղած օդէն քիչ է : Յ. ըտինքը կրկին և կրկին կրնայ սրբվել՝ բայց միշտ կըգոյանայ , մինչեւ որ անօթը ու իր բոլորակը եղած օդը միւնոյն աստիճանի հաւասարին : Աս սկզբունքովս կըշնվի խնաւառչափը՝ կամ մթնոլորտին մէջը եղած գոլորշերին որչափութիւնը չափող գործերը :

Հ . Ինչու համար անաստեններուն շունչը կամ քրտինքէ պատճառած արտաշնչութիւնը (մանաւանդ հօգնած ձիերունը) ցուրտ կամ խնաւ եղանակներուն այնչափ յայտնի կըտեսնը վիճն :

Պ . Անոր համար որ շոգին (որ ջերմ է զննակներուն իր նրբութեամբը անտեսանէլ և կըմնայ ,) ցուրտ եղանակներուն կըթանձրինայ . անանկ որ զիեթէ ջուրի դառնաւու կըմուտինայ , ու անոր համար կըտեսնը վիճն :

Հ . Ինչու համար թաց լաթերով կեցող անձնիք պաղ կառնեն :

Պ . Անոր համար որ լաթերուն մէջը ջուրը իրենց մարմինին ջերմութիւնովը շոզիք դարձունելով մէկէն չափէն էվելի ջերմութիւն կըկորաընցունէն իրենց մարմինէն :

Դատարկութեան :

Ա մերիգացիք Եշիէ լիճին վրայ յիսունի չափ շոգենաւ ունին , որոնք հարկաւուրած ատենը իսկոյն պատերազմական նաւել լու կընան փոխվիլ :

Վնդղեացիք Հարաւային Ավկիանոսի մէջ
ջը նոր կղզի մը գտան որ կիյնայ 70 ու 79
տատիճան Հարաւային լայնութեան մէջը :

Եկրութու քաղաքը երկու հարիւր
տասներկու մղն հեռաւորութիւն ունի 1 մն
դոնին, ու աս երկու քաղաքը ելիրթէ ձամու
բով մը իրարու հազօրդութիւն ունին : Ո՞ս
տերս շոգեկառը մը վեց ժամու մէջ կա
տարեց աս ձամբորդութիւնը, որ մէկզմէ
կու վրայ մէկ ժամը երսոնը մղն ձամու
բայ առած կը լըս : Բայց ձամբուն քանի մը
մասերուն վրայ կըսվի թէ մէկ ժամուն մէջ
ջը գոնէ վաթսուն մղն ձամբայ կասարած
է :

Սկովտիայի մէջ քսանը հինգ տարւան
միուած մարդու մը գերեզմանը քացվելովն
իր կնիկը հոն թաղելու համար, մարդուն
մարմինը կատարելապէս քարացած գտնը-
վեցաւ : Մարմինին զոյնը ու երևոյթը ու
կաղնիի փառին կընմանէր : Գիտութեան
յառաջադիմութեանը համար հաճելի բան
մը եղած պիտի ըլլար աս չնաշխարհիկ
մարմինին պահչիլը, բայց մեռած որբեա-
րին ազգականները ոտք կրիսէցին որ կըր-
կին թաղմի անիկա :

Վնդղեայի մէջ 1840 ին 19,927 անձինք
յանցաւոր գոներվելով դատավարութիւնան :
Մոնցմէ 4105 հոգի և, որ Հոլանտա աքսոր
վեցան որոնցմէ միայն 390 հոգի Մւետարան
կարդալու չափ կարդալ գիտէին : Վնացած
3715 անձանց մէջը կարելի էր որ ոմանք ալ
քիչ մը կարդալ գիտէին, բայց շատերը
բոլորովին վարժութիւն ընդունած չէին :

Վնդղեայի մէջ 72 տարու իրաւագէտ մը
իր մանկութեան առենը երբու ինը կամ
տասը տարեկան էր, խալի մէջ ասեղ մը
կլից : Ե՞ս զիսպուածս մէծ շվոթութիւն
պատճառեց իր ընտանեացը մէջ, ու ժա-
մանակին վարպէտ քժիշեները հաւքըվելով
պէտք եղած բոլոր ջանքերը ըրին ասեղը
ձգել տալու, բայց պարագ ասեղը աշխա-
տեցան : Տղին ճնողացը երկիւղը դադարեցաւ
երբու տեսան թէ իրենց զաւակը կըմեծ-
նար պատճառեկութեան ու երիտասարդու-
թեան կըհասնէր առանց նեղաթիւն մը ցառ
մը կլիւլու : Ապամուն տարու եղաւ աս ան-
ձը հայեւ երբէք հիւանդութիւն մը կրած,
բայց շատ անդում իր մորմինին զանազան
մասերուն մէջը սաստիկ ցառ մը կըզգար,

որն որ յօդուածացաւութեան կընծայվէր
միշտ : Ո՞ս օրենքո՞ իրիկուն մը իր կալծ-
եօքը աս ախտովը բանըվելով՝ կանուխկիկ
անկողնն մուաւ հանգտանալու աղէկ մը
ծածկըված : Եւտրվան, գէմ տարօրինակ
խայթիչ ցառ մը զգալով իր աջ ոտքին
դուախի կոճին վրայ՝ արթընցաւ, ու իր
ձեռքը ան նոյն տեղը տանելով գտաւ որ
բան մը գուլս ցցուեր է իր գուլպայէն, որն
որ կարծեց թէ բարակ երկաթ թելի կտոր
մըն է : Եւտրվանց ելլալուն բոլոր պարա-
գաները իրարու հետ քաղդատելով իմացաւ
որ ան նոյն ասեղն է ան, որն որ 62 տարի
առաջ կլից էր ինքը : Խոցուածի նշան մը
կայ Ճիշտիկը կոճին վրայովը որ կըցուցընէ
ասեղն ելած տեղը : Հաստըկեկ ասեղ մըն
է ան մութ կապուտ գունով, ու իր աջըը
կըցուցընէ թէ հին գործարանի մը գործ է :
Երպէրկը անուն շեշտայ մը որ Գեր-
մանիայի Աէստրլցէյմ քաղքին մէջը տը-
պարպութեան արհեստի կըպարապէր՝ ու
շատ պատաւուոր անձն մը էր, մօտերա
մերնելով՝ քաղաքին բոլոր Գրիտուննեայ
եկեղեցականները պատերազմական ու քա-
ղաքական իշխանաւորներուն ընկերութեամ-
բը անօր յուղարկաւորութեանը գացին :
Աէստրլցէյմի կտրգաւորներուն մարդասի-
րական ոգին միայն այս չափութիւնը մէջը
թիւտիխում շողովէական կարգաւորնե-
րուն գիւղաւոր անդամը սկսեց ստորագրու-
թիւն մը ընել աղքատութեան մէջ մեռնող
անձին որբեարի կնկանը ու ինը զաւկընե-
րուն համար, ու 100 ֆլուն գրվեցաւ ին-
քը :

Հիւտիսային Վ. Փրիկէի մէջ գաղղիական
տէրութեան տակ եղած սահմաններուն մէ-
ջի Եւրոպացի ժողովրդոց քազմութիւնը հի-
մայ այս չափութիւնը 32,017. որոնցմէ 14,669 ը է-
րիկ մարդիկ են, 7742ը կնիկ մարդիկ, ու
9606ը տղաք են : Մոնցմէ Ճ'կապսիրի մէջ
կան 7585 մարդիկ, 4470 կնիկներ, ու 6331
տղաք : Բոլոր թուոյն մէջէն 13,563ը Գաղ-
ղիացի են, 9591ը Ապանեօլ, 4392ը Ենկ-
ղիացի ու Վալթրդ, 3136ը Խոտալացի,
1329ը Գերմանացի, ու 6 Յոյն կամ Ուուս :
Գատիր իսցոյ տակը եղած բոլոր քաղաքներ-
ուն ընիկ ժողովրդոց քաղմութիւնը 30,000ը
մասերուն մէջը սաստիկ ցառ մը կըզգար,
չափ է :